

նընդարար է : Ամէնէն աղէկ յարդը ընդեղէններունն է , ինչպէս ոլոռինը , սիսեռինը , ոսպինը և այլն . անկէ ետքը ամառուան արմտիքներունը , յետոյ ձմեռուան արմտիքներունը :

Յարդը որչափ որ հիննայ՝ իրեն սննդարարութիւնը կըկորսընցընէ , և հնձուելէն ետքը ինչուան իրեք չորս ամիս աղէկ կըմնայ : Շատ տեսակ ծառերու տերեն ալերբոր օդոստոսի մէջ փրցընես ու չորցընես , խոտի տեղը քիչ մը կրնան բռնել , մանաւանդ ոչնարներուն համար :

Հում կամեփած գետնախնձորն ալ անամսոց համար շատ աղէկ է . մանաւանդ թէ որ չոր խոտի հետ խառնես ու տաս . վասն զի գետնախնձորին ծանրութեան կէսը սննդարար հիւթ է : Դակնդեղին հիւթը աւելի քիչ է քան զգետնախնձորինը , բայց առջինը աւելի առողջարար է , և անասունները ասիկայ շատ կըսիրեն . հում ալ որչափ ուտեն՝ իրենց վնաս մը չըլլար . իսկ շողգամը ամէն արմատներէն քիչ սնունդ կուտայ : Շատ օգտակար բան է տաք ջրի մէջ խաշած խոտ տալը :

Հոկտեմբերի մէջ ծախելու էնաե գիրցուցած եղները , և ուրիշ գնելու է . բայց գնելու ատեն շատ զգուշութիւն պէտք է . առաջին , նայելու է որ գնած եզդ ոչ ծեր ըլլայ , ոչ ալ շատ պզտիկ . երկրորդ , շատ վատոյժ չըլլայ ու հիւանդութիւն չունենայ , մանաւանդ լերդի : Աենդանւոյ մը առողջ ըլլալը իրեն աչքին վառվուուն ըլլալէն , սրտին կանոնաւոր զարնուածքէն , մորթին փայլունութենէն ու կաշիին կակղութենէն կիմացուի : Արրորդ , գիրնալու յարմար կենդանւոյն մարմինը երկայն ու լայն կըլլայ , գլուխն ու ոսկորները պզտիկ , ոտուըները կարճ , մորթը թոյլ ու կակուղ , դունը լայն , եղջիւրները ձերմակ :

Դապիկ պահողը պէտք է աս ամսուս մէջ մեխակներուն տաշտաթաղ

ըրած ձիւղերը բաժնէ , ու ծաղկանոցի կամ ածուներու մէջ զատ զատ տնկէ . կաղաքուսերուն սոխերը նորէն թաղէ . նմանապէս գիմացկուն արմատով բոյսերն ալ բաժնէ : Աշնան ծաղկըներուն հունտերը ժողվէ , և արեւուն մէջ աղէկ մը չորցընելէն ետքը զատ զատ թղթի կամ տուփի մէջ պահէ՝ անունները վրան գրելով . ջերմանոցները պատրաստէ , որպէս զի կամաց կամաց ցուրտի չգիմացող բոյսերը ներս առնէ :

ՏԱՍԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Կերակրեղէնը երկար արէն պահելու հնարք :

Հասկան է որ մարդ տարւոյն ամէն եղանակներուն մէջ ուզած կերակրեղէնը փափաքի ունենալ , մանաւանդ ծովով ճամբայ ընողները : Առանց շաքարի ու աղի՝ կերակրեղէն պահէլու հնարքներուն մէջ ամէնէն աղէկը լիքէր՝ անունով գաղղիացիին գիւտն է , որով ուտելիքները թէ երկայն ատեն կըդիմանան և թէ թարմ կըմնան . ինչպէս որ շատ մարդ փորձեր է , ու հիմա Գաղղիային մէջ ալ դրսի երկիրներ ալ խիստ անուանի է :

Հայտնի է որ թէ մսեղէն և թէ խոտեղէն բաները որչափ աւելի տաք կամ պաղ , ու չոր կամ խօնաւ ըլլան , այնչափ ուշ կամ շուտ կաւրըւին ու չեն ուտուիր . աս ըսել է թէ օդը մեծ ազդեցութիւն ունի կերակրեղէններուն վրայ . ուրեմն ամէն բանէ աւելի նայելու է որ պահուելու կերակուրը օդին հետ հաղորդութիւն չունենայ : Այս սկզբունքով լիքէրին հնարքը աս է , որ կերակուրը ամանի մը մէջ կըդնէ ու բերանը աղէկ մը կըդոցէ՝ որ ներսը ամենեին օդ չմտնէ , և ամանը կընայի որ պակիէ կամ երկաթի թիթեղէ՝ ըլ-

լայ : Անկէ ետքը ան ամանը եփ ե-
լած ջրի մէջ կըխոթէ , ու կըթողու որ
ուտելիքին բնութեանը համեմատ
քիչ կամ շատ մէջը կենայ :

Դս գործողութիւնս ընելու համար
հարկաւոր պատրաստութիւնները ա-
սոնք են . առաջուց պէտք է պատրաս-
տել ծակ ծակ տախտակ մը՝ վրան
ապակիէ ամանները շարելու համար
որ քամուին ու ցամքին . անկէ զատ՝
քանի մը հատ աղէկ մնկենիէ՝ խի-
ցեր՝ չափաւոր երկայնութեամբ . մեծ
խալկին՝ մը իրեն խուփովը¹ . հաստ
կտաւէ պարկեր՝ երկու ծայրերնին
բաց , ու անանկ շինած որ ծխախոտի
քսակին՝ պէս բացուին ու գոցուին .
տեսակ մըն ալ ծեփ² . աս ծեփն է
մարած կիրը փոշի ըրած ու թարմ
պանրի հետ խառնած՝ որ խմօրի պէս
բան մը կըլլայ . ասիկայ անանկ ծեփ
մըն է որ խիստ սաստիկ եռացած ջրի
ալ կըդիմանայ , ու ամենեին գէշ հոտ
մը կամ համ մը չտար կերակրեղէ-
նին³ :

Պտուղ, ընդեղէն ու խոտեղէն պա-
հելու համար ապակիէ շիշ՝ գործա-
ծելը աղէկ է . բայց միսը առանց ջար-
դելու պէտք է թիթեղէ ամաններու
մէջ պահել :

Լայելու է որ ամանները առաջուց
աղէկ լուացուած ու չոր ըլլան . Ետքը
դնելու է անոնց մէջ կերակուրները ,
ու աղէկ մը բերաննին գոցելու ու
ծեփելու է : Ան ամաններն որ ապա-
կիէ են՝ պարկերուն մէջ անցընելէն
ետքը , տակը շիտակ խալկինի մը մէջ
շարելու է , ու վրանին պաղ ջուր լե-
ցընելու է ինչուան որ շիշերը տակը
թաղուին . վերջը խալկինին բերանն
ալ գոցելու , վրան ալ թրջած հաստ
կտաւով ծածկելու է , որ խալկինը

տաքցած ատենը շոգին գուրս ցընդի :

Դնելու է խալկինը կրակի վրայ
ինչուան որ մէջի կերակրեղէնին յար-
մար եւացման աստիճանը հասնի .
ետքը շուտ մը վար առնելու է , ու
վրան քառորդ մը անցնելէն ետքը
խալկինին ծորակը՝ բանալու է (թէ
որ ծորակ ունի նէ , որ խիստ աղէկ է)
որ ջուրը գուրս վազէ : Խէս ժամէն
վերջը բերանն ալ բանալու է , ու մէկ
ժամայնակս բաց ձգելէն ետե շիշե-
րը գուրս հանելու է : Ծակ որ խալ-
կինը ծորակ չունի , շիշերը ան ատեն
պէտք է հանել՝ երբոր ջուրը բաւա-
կան պաղած է ու մէջը ձեռք կրնայ
դիմանալ : Ետքը շիշերուն վրայ ան-
ցուցած պարկերը հանելու և նայե-
լու է թէ վնասուած կամ ձաթած
ըլլան . անկէ ետքը կրնաս պահելոր
չափ ատեն որ կուզես : Ծակ որ հար-
կաւոր երենայ՝ կրնասնաւ վերը զուր-
ցուած ծեփովնորէն ծեփել բերան-
ները որ աւելի ապահով ըլլան : Ա-
մանները աղէկ գոցելու համար, պէտք
է նայիլ որ անոնց մէջինիւթը ինչուան
բերաննին լեցուցած ըլլայ , հապա
վզէն իրեք բթաչափ վար , որպէս զի
ըլլայ (թէ տաքնալով ընդարձակի մէ-
ջի նիւթը , և տեղ չգանելով) ամանը
ձաթեցընէ : Հիմա հոս դնենք քանի
մը տեսակ կերակրեղէններ պահելու
կերպերը :

Ո՞իս ու ձուկ պահելու համար ,
տուփի՝ ձեռվլ թիթեղէ աման գործ-
ածելու է : Ամանին առածին չափ
մէջը միսը կամ ձուկը տեղաւորելէն
ետքը՝ խուփովը աղէկ մը գոցելու է ,
բայց խուփին մէջտեղը մէկ ծակ մը
պիտի մնայ , որ վերջը ան ծակէն մէ-
ջը լեցընէս հիւթը կամ համեմուն-
քը : Ան տուփը տաք գոլոշիքի կամ
եփ ելած ջրի մէջ պիտի դրուի , ա-
նանկ որ Բէօմիւուի ջերմաչափին 80
աստիճանը հասնի⁴ : Ան աստիճա-

1 Մանթար աղամը :

2 Թափա :

3 Գաղան :

4 Գափագ :

5 Թիթեն + էսէն :

6 Սըլլա :

7 Աս ծեփով որ և իցէ տախտակներու կտոր-
ներն ալ իրարու խիստ աղէկ կըկպչն . ուտոի շատ
հիւսներ (դիւրիւր) ալ կըբանեցընեն :

8 Պագաւ :

1 Մանթար աղամը :

2 Գափագ :

3 Թիթեն + էսէն :

4 Կամոր նոյն է՝ հարիւրամասն ջերմաչափին

100 երորդ աստիճանը :

նին մէջ երկար ատեն կենալէն ետքը, տուփին վրայի ծակէն նորէն հիւթ կամ համեմ լեցրնելու է ինչուան բերանը, ու թիթեղի կտորով մը ան ծակն ալ գոցելու, քառորդ մը այնպէս թողլու ու ետքը հանելու է:

Երթոր տուփը աղէկ գոցուած է, քիչ մը ատենէն կըտեսնես որ կըսկըսի չորս դիէն ձնշուիլ, ու տեղ տեղ դէպ 'ի ներս ծոխլ, ամանին ներսի կողմը պարապ ըլլալուն համար • իսկ թէ որ ամանը ուռի, նշան է թէ գործողութիւնը աղէկ չէ յաջողած: Ինդհանրապէս մնեղէններն ու ձկնեղէնները առաջուց կէս եփ մը առած ըլլալէն ետքը դնելու է ամանի մէջ, ու ամանը տաք ջրին մէջ ամբողջ մէկ քառորդ մը պէտք է կենայ:

Ինդեղէն, արմատեղէն ու կանաչ մաշ՝ պահէլու համար թարմ ոլուը ժողվելէդ ետքը, անոնց վրայի կրծեպը հանէ, ու մանրերը խոշորներէն զատելէդ ետև՝ շիշերու մէջ աղէկ մը լեցուր ու բերաննին գոցէ, ետքը եռացած ջրի մէջ դիր • օդը թաց կամցուրտ եղած ատենը՝ մէկ ու կէս ժամ մէջը թող. իսկ տաք ու չոր ատեն երկու ժամ: Խոշոր մաշերը երկուժամ, կմէրկու ժամ ու կէս պէտք է թողուլ եղանակին խոնաւութենը նայելով:

(Հ) ներեկը՝ պահէլու համար, սովորական կարգով մաքրելէդ ետքը դիր եփ ելած ջրի մէջ. անկէ հանէ շուտ մը պաղ ջրի մէջ խոթէ: Իմբողջ ծնեբեկները լայն բերնով ապակիէ ամաններուն մէջ կրնաս տեղաւորել գլխիվար. բայց աւելի աղէկ կըլլայ որ թիթեղէ տուփերու մէջ դնես. վերջը թող որ քամուին ցամքին, ու մէկ անգամ միայն եփ ելլելը բաւական է ծնեբեկին:

Կանաչ լուբիա՝ պահէլու համար՝ կծեանները հանէ, ու լեցուր շիշերու մէջ. թէ որ խիստ խոշոր ըլլան, դէպ 'ի երկայնքին երկու կամ իրեք կրնաս

1 Պիտիւն: 2 Գուշակ: 3 Ֆառաւակ:

Ճղքել. ասանկ Ճղքածին մէկ ժամեփիլը բաւական է. իսկ ամբողջները կէս ժամ աւելի եփելու է:

Լանգառու՝ պահէլու համար չափաւոր մեծութիւն ունեցողները ընտրելէդ ետքը, անոնց վրայի աւելորդ տերևները հանէ, ու դիր եփ ելած ջրի, վերջն ալ պաղ ջրի մէջ. անկէ ետքը թող որ ցամքին, ու դիր տուփի մէջ: Ասոնք տաք ջրին մէջ մէկ ժամ պէտք է թողուլ:

Լաղամթ՝ պահէլու համար սովորական կերպով տերևները փրցընելէդ ետքը, կանգառին պէս ըրէ, ու ետքը տաք ջրին մէջ կէս ժամ թող:

Որթնջուկ՝, հազար՝, բազուկ՝, աղցան՝ ու դալար սոխ՝ պահէլու համար, ասոնց վրայի տերևները հանելէդ ետքը, ամէնն ալ զատ զատ եփէ մէյմէկ քիչ, վերջը կրակին վրայէն վար առ, ու հողէ պնակներու մէջ շարէ որ պաղին. իսկ ապակիէ ամաններու մէջ դնելէդ ետքը թող որ քառորդ մը եփին:

Դեղձ՝, ծիրան՝ ու ասոնց նման պտուղներ պահէլու համար, պէտք է ասոնք դեռ աղէկ մը չհասած քաղել, ու մէկ ժամ միայն եփել:

Ամէն տեսակ սալորները¹⁰ կրնան պահուիլ՝ թէ կոթով և թէ առանց կոթի. բայց քիչ մը տհաս քաղելու է, ու մէկ անգամ միայն եփելը բաւական է:

Տանձը¹¹ պահէլու համար կէս ժամ միայն եփելու է:

Աերկեիլը¹² պահէլու համար պէտք է աղէկ հասուն ատենը փրցընել ու աղէկ մը չորցընել որ վրայի աղուամազը¹³ ելլէ. ետքը կէս ժամ եփելու է:

Առւնկ¹⁴ պահէլու համար նախ ա-

1 Կնինար:	8 Ըեբառէ:
2 Լահուս:	9 Գուշակ:
3 Գուշակ Գուշակ:	10 Եթէ:
4 Մաքուլ:	11 Արմագ:
5 Փառը:	12 Արա:
6 Ֆրէնի առանձուաց:	13 Արա Եթէ:
7 Թառէ առանձ:	14 Մանելու:

նագած պղնձէ ամանի մը մէջ դիր ու
քիչ մը կարագով ու ձէթով եփէ , որ
մէջի ջուրը դուրս տայ . կրակին վրայ
այնչափ ատեն թող որ ջուրը կէս ըլ-
լայ , ետքը թող որ պաղի , ու անկէ
ետքը մէկ անդամեփէ :

Իշակ՝ պահելը ինչուան հիմա ան-
կարելի կերևնար . բայց աս հնարքով ,
այսինքն շիշի մէջ լեցուցած՝ մէկ եփ
մը միայն տալով երկայն ատեն կըպա-
հուի , ու թէ համը և թէ փափկու-
թիւնը խիստ աղէկ կըպահէ :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ

ԱՃԻԱՐՀԱԴՐՈՒԹԻՒՆ



Ծէրէնէնէրուն վրայ տեղէ իռալիսն :

Խւշպէս մեծամեծ գետերը իրենց
զայրացած ընթացքին մէջ երբեմն զօ-
րաւոր թումբի կամարգելքի մը կը-
հանդիպին , ու թէպէտ կամաց կա-

մաց կըմաշեցընեն ան թումբը՝ բայց
չեն կրնար մէկէն փլքնել վերցընել .

Չ ԶԻՒ :